

Յ Ւ Ա Ծ Ա Ն

ՏԵՍՈՒԹՅԻՒՆ, ԱՐՏՈՒՐԻՒՆ, ՔԱՂԱՔԱԿՈՆ ԱՆՑԵՅ.

Եւրոպական քաղաքականութեան այժմու գլխաւոր ինդիբները, որ են Հռովմայ Խրնդիրն ու Աւստրիոյ տէրութեան Մաճառներուն հետ վարմունքը, մինչեւ ցայժմ՝ անորոշ վիճակի մը մէջ են։ Այս յայտնի է որ Հռոմ քաղաքը՝ իրեւ Խոտիլիոյ սիրար՝ երբ եւ իցէ պիտի միանայ խտալական թագաւորութեան հետ, եւ անոր մայրաքաղաքը պիտի լինի. ամէն մարդ ալ կտեսնէ որ պապին աշխարհական իշխանութեան վերջը հասերէ, եւ սակայն նափուն կայսրը իւր զօրքը Հռոմէն հանելը կուշացընէ, անտարակայս ոչ թէ յօգուտ՝ այլ իվնաս նոյն խակ պապին եւ Խոտիլոյ. վասն զի անով է որ նափուի կողմերը գեռ խռովութիւններն ու աւազակութիւնները չեն դադրիր, որովհետեւ անոնց դրգումն ու օգնութիւնը Հռոմէն է, եւ անկեց կընդունին յայտնապէս զէնք ու ամէն տեսակ պաշար եւ խորհուրդ։ Ասով ալ կիմացուի թէ պապին աշխարհական իշխանութիւնը որչափ հակառակ է եւրոպական քաղաքական դրբագիրթութեան եւ ընական մարդասիրութեան։ Պարօն Ռիքազոլին մօտերա շրջաբրական նամակ մը յուղարկեր է ուրիշ տէրութեանց քով գտնուող խտալական գեսպաններուն ու հիւպատոսներուն. այն նամակին ամէն խօսքերն ալ նշանաւոր են, բայց աւելի գիտելու արժանի են այս վերջին խօսքերը։ «Քաղաքականութիւնն ու մարդասիրութիւնը չեն կրնար ներել որ կաթոլիկութեան մայրաքաղաքին մէջ արիւսաչեղ աւազակութիւններ պատրաստուին, եւ այն ջարգերն ընողները օգնութիւն գտնեն ու սիրուառնուն այն անձին ոստիկամներէն որ երկրիս վրայ փոխանորդ է աստուածային հեղութեան եւ խաղաղութեան։ Խսկապէս հոգեւորական անձինք խելքերնին մաքերնին տուեր են սուրբ բաները չարաչար գործածելու բոլորովին աշխարհական նպաւակի համար. աստուածավախ մարդիկը տեսնելով որ աւետարանին հրամաններն ու աւետարանը մեկնողին ու սովորեցընողին վարմունքը գէմ ընդգէմ հակառակ են ի-

« րարու՝ շփոթեր մնացեր են։ Հռոմ մոռցեր մէկդի ձգեր է եկեղեցական օգուտները՝ որ պէս զի իւր աշխարհական օգուտներէն չը զրկուի։ Ամէն պատուաւոր մարդիկ ալ համաձայն են մեղի հետ այս բանիս վրայ, եւ այս հասարակաց կարծիքին ուժով գիւրաւ պիտի լուծուի անտարակիոյ Հռոմայ խրնդիրը, այնպէս որ մի եւ նոյն ժամանակի մէջ եկեղեցւոյ եւ Խոտիլիոյ աղատութիւնն ու պատիւը նորոգուի ու հասաւատուի։» — Այս շրջաբերականը շատ մեծ ազգեցութիւնն ունեցեր է Անգղիոյ, Գերմանիոյ, եւ նոյն խակ Գաղղիոյ մէջ, եւ գրեթէ ամէն լրագիրներն ալ այս խօսքերը հրատարակեր են. որովհետմացուի թէ համաձայն են ասոնք ընդհանրապէս բոլոր եւրոպացի տէրութեանց կարծիքներուն, եւ Գաղղիոյ տէրութիւնը շուտով պիտի հարկագրուի իւր զօրքերը Հռոմէն հանելու։

Աւստրիան տեսնելով որ մանր մունք աղատութիւններ ու արտօնութիւններ ատալով՝ պիտի չկարենայ Մաճառներուն սիրտը շահիլ եւ գոհ ընել զանոնք, յայտնապէս իմացուց իրենց որ յոյսերնին կտրեն աղգային գրեթէ անկախ աղատութիւնը ձեռք ձգելն. ասով իրեն այժմու կոխւը ոչ թէ Մաճառաց խորհրդաբաննին հետ կմնայ, այլ բոլոր Մաճառ աղգին հետ, եւ հարկ է որ խրնդիրը զէնքով ու արխմինչեղութեամբ որոշուի։ Մէկ դիտելու բանն ալ այս է որ Աւստրիոյ ու Մաճառաւանի մէջ պատերազմ որ բացուի, բոլոր սլաւեան աղգաց ցեղերը պատրաստուեր են Մաճառներուն հետ միաբաննելու. որով Աւստրիան մեծ վատնդի մէջ կդանուի։

Էօմէր փաշան փաղուց յուղարկուած էր օմմանեան տէրութենէն Հերսէկի ու Գարատաղի սահմանագլուխուն որ այն կողմի քրիստոնեաները նուանէ կամ հանդարտեցընէ. բայց վերջի լուրերէն կտեսնուի որ նորա ամէն ջանքն ու յորդորանկները անօդուտ եղեր են, եւ Գարատաղին մէջ պատերազմը սկսեր է։ Էօմէր փաշան սաստիկ ուժով ու շատ զօրքով մտաւ Գարատաղի երկիրը, եւ

առաջ քալեց դէպի ի անոնց գլխաւոր քաղաքը, որ է ԶԵԺԻՆԵՔՆ։ Ուստի կընայ վախցուիլ որ այն կողմերէն մօսերս արիւնաչեղ պատերազմներու եւ մեծամեծ գիպուածներու լուրեր առնուին։ վասն զի կըսեն թէ Պոսնացիք ու Հերսեկովինացիք եւ բոլոր Բումէլի սլաւեան ազգերն ալ պատրաստուեր են ոսք ելնելու։

Ամերիկայի մէջ համազգական պատերազմը մինչեւ ցայժմ գագրելու պէս չերեւնար, ընդ հակառակն՝ օրէ օր աւելի կրորբորի։ Մանասսաս ըսուած քաղաքին քով մեծ պա-

տերազմ մը եղեր է, եւ հիւսիսայինները յաղթուեր են։ այժմ ուրիշ պատերազմ մըն ալ Փոթոմաք գետին վրայ պիտի լինի կըսեն, եւ կվախցուի որ հարաւայինք շուտով յարձրկին մինչեւ Վաշինգտոն քաղաքին վրայ։ Հիւսիսային Ամերիկացւոց խորհրդարանը ուրչեր եւ լինքորն գահերէցը հաստատեր է որ հարաւայիններուն ծառայութեանը մէջ գտնուող գերիներէն ոլ որ անցնի հիւսիսայնոց կողմը, իսկոյն ազատ համարուի։ Այս բանով հաւանական է որ վերջապէս յաղթութիւնը ձեռք ձգողները հիւսիսայինք լինին։

Ն Ե Բ Ֆ Ի Ն Լ Ո Ւ Բ Ե Բ

Կայսերական վճռով որոշուեր է որ 1865-էն սկսելով՝ ըմպելիքաց մենավաճառութիւնը պիտի գագրի, եւ անոր տեղը պիտի հաստատուի միակերպ մէկ տուրք մը որ ըմպելիքներէն պիտի առնու տէրութիւնը։

Այս վճռոյն զօրութեամբը ամէն մարդազատ պիտի լինի ըմպելիք վաճառելու Ռու-

սաստանի մէջ։ Խսկ օղի շինելու իրաւունքը տրուած է ամենայն ազնուականաց եւ պաշտօնատեարց կամ ասաինանաւորաց, երեք կարգի վաճառականաց, արածնութիւններ ունեցող ժողովրդոց, այդի ունեցող մարդկանց, եւ Աժտէրիսանի՝ Պեսարապիոյ ու իրիմու մէջ ամենուն անխոտիր։

Ն Ա Ր Ա Տ Ի Պ Գ Ի Ր Ք

Արհեստ Քաղցրաւենի շինելոյ.

Մեծարգոյ Պարոն Յովիաննէս Յակոբ Ամիրայեան Մամիկոնեանց ուսումնասէր անձը հրատարակեց մօտերս ի Թիֆլիզ, ի տպարանի Գ. Մելքոնմեանց եւ Զ. Էնֆիանեանց, այս քաղցրաւենիք (անուշ, Թաթլը, կիւլէնկի) շինելու արհեստին տետրակը, զոր կարդալով, եւ տեղեկագոյն անձանց կարծիքն ընդունելով՝ արժանաւոր տեսանք ամենայն գովութեան։ Գլխակարգութեանց ցուցակն ալ ըստ բաւականին կցուցընէ որ այս գրքոյկը իւր համառօտութեանը մէջ շատ ընդարձակ տեղեկութիւններ կուտայ. եւ Թէպէտ լեզուն աւելի Թիֆլիզու լեզուին մօտ, սակայն ոնք այնպէս պարզ է որ ամէն տեղի Հայերն եւս դիւրաւ կարող են հասկընալ. վասն զի յայտնի կերեւի որ

յօրինողը փորձառու հմտութեամբ գրեր է գրածները։ Փափաքելի է որ այս Ա. հատորը սիրով ընդունուի մեր ազգէն, որովհետեւ պատուական Պարոնը անով պիտի յորդորուի հրատարակելու հետ զիետէ ուրիշ հինգ տետրակ եւս, այսինքն Բ., Զանազան օշարակներ (Չէրպէթներ) ու շաքարօղիներ (ամպէրիյէներ) շինելու վրայ. Գ., Զայաստանի ու Տաճկաստանի տեսակ տեսակ խմորեղինաց եւ կերակրոց վրայ. Դ., Տայաստանի ու Տաճկաստանի տեսակ տեսակ խմորեղինաց եւ խմորեղինաց վրայ. Եւ Զ., Տայաստանի հարկաւոր գիտելեաց վրայ։

Ա. հատորը կծախուի նաև Խալիպեան Ուսումնարանին գրասենեակը, եւ գինն է 85 քոփ. արծ.;

ՀԱՆԵԼՈՒԹ.

Մընայ սընայ ես յանտառին,
Սուր երկաթով զիս կըտքեցին.
Երբ ողջ էի կայի լրուն,
Երբոր մեռայ նամըս առին։